

* Գ Ի Տ Ա Կ Ա Ն Ք *

ԱՆՕԳՏԱԿԱՐՈՒԹԻՒՆ ԹՌՉՈՂ ՄԵՔԵՆԱՑԻՑ

Վերջնակնելղիս և վճռապէս փորձուեցան օդաշունաւերն և ամէն հետախոյզք և հետաքնիկ պյլ և նանչան նորա չափն և սահ մանն . ամէն օդային նաւ կամ գունդ՝ որոյ շարժումը կախեալ է իւր տեղափոխած օդոյ ծանրութենէն , հարկաւորապէս այնչափ մեծ պիտի ըլլայ՝ որ կարենայ օդային նոյն իսկ չափաւոր հոսանքի մը գէմ դնել և մղել իւր նաւը կամ գունդը իսկ եթէ անկարող ըլլայ , կամ անզօր և անգործ , սառուցեալ ովկիանոսին մէջ գտնուած սառուցի կտորներու նման՝ պիտի տատանի ի պիտի սպասէ որ օդոյ հոսանք մը ըստ զիպաց մղէ զինքն այս կամ այն կողմը ։ Շատերը , նոյն իսկ օգաչու ուղևորաց մէջէն ամենէն յանդունք անգամ՝ չեն հաւատար թէ կրնայ գալ օր մը՝ յորում օդաշու նաւ մը կարենայ նաւել օդոյ մէջ սրոշեալ ուղղութեամբ մը :

Սակայն թռչող մեքենայից համար՝ խնդիրը բոլորովին տարրեր է . նախ և առաջ , այս մեքենայն բնութեան մէջ գտնուած օրինակին հետևութիւնն է . բան մը՝ որ օդաշու նաւուն համար չենք կրնար զուրցել . նաւերը կը տատանին , կը ծփան և կը լողան՝ ի ծովու՝ ինչպէս ձկունք և բազմաթիւ ծովային թռչունք . սակայն օդաշու գունդը՝ իւր սահմանին մէջ չունի իւր նախագաղաքարն կամ նախօրինակն ի բնութեան Զկայ՝ ի բնութեան ոչ մի թռչուն կամ միւտո՞ր կարենայ վայր կեան միսկինքզինքը կառավարել օդոյ մէջ , բացարձակապէս անշարժ բանելով ինքզինքը Զրոյ և կենդանեաց մեծ ամասնութեան տեսակարար ծանրութիւնը այնչափ իրարու մօտ են , որ հեշտեաւ կրնանք հաւատարակառութեան գաղափար մ'ունենալ . սակայն օդոյ տեստկարար ծանրութիւնը այնչափէի է՝ բաղդատութեամբ այնչափ բազմաթիւ աւարկայից , որ հաւատարակառութիւն հաստատելն չատ դժուար գործ

է : Ոչ մի կենդանի արարած կրնայ բռնել ինքզինքը օդոյ մէջ առանց օդոյ և իրեն յատուկ տեսակարար ծանրութեան պակասութիւնը լցնելու ջղային գօրութեան սպառմամբ , և շատ դէպքերու մէջ այս սպառումը բաւական նշանաւոր է :

Ուստի միայն թեթև և միանգամայն հաստատուն շինութեամբ , և ամենամեծ ուժոյ քանակութեան սպառմամբ , կրնանք յուսալ ընութեան հետեւ արագութեամբ և ստոյգ և հաստատուն ընթացիւք . արդ այս անհրաժեշտ պայմանները ընդունենէս վերջը՝ յաջողութեան փորձերն և յոյսերն բոլորտին արհամարհելի և լքուցիչ չեն : Թռչելու լաւ մեքենայ մը շինելու գժուարութիւններն այնպիսի են՝ որ կը յուսանք թէ տասը տարուան ընթացքի մէջ մեր արդի գիտութիւնը կրնայ յաղթանակել այս գժուարութեանց և յաջողիւ իր նպատակին մէջ : Մարդկան թռչելու հնարաւորութեան գաղափարը տարօրինակ չէ թռւած միշտ ամէն գարու մէջ , յայտնի է որ ոչ եթէ իրենց ջղաց գօրութեամբ , այլ մեքենական ճարտար կազմածք և պատրաստութեամբ , օգնութեամբ շոգեոյ ահաւոր զօրութեան և կամ այն մոգական ազդեցութեամբ , զոր ելեկտրականութիւն կը կոչենք . այս օրուան օրս ոչ միայն երևակայուս այլ և խոհեմ և ծանրակշիռ անձինք իսկ թէ ի գիտութեան և թէ 'ի վաճառականութեան , կը կարծեն թէ շատ հեռու չէ այն օրը՝ յորում պիտի տեսնենք թռչելու կատարելացործեալ մեքենայ մը : Մէկ կողմէն՝ գիտնական անձանց բազմաթիւ ընկերութիւնք՝ յօժարութեամբ կ'աշխատին այս նպատակաւ , մինչդեռ միւս կողմէն վաճառականութեան զրադրդ անձանց վստահութիւնն այնչափ մեծ է այս գիւտին վրայ՝ որ գեռ վերջերս Միացեալ Նահանգաց բազմաքաց միոյն մէջ մեծ ընկերութիւն մը կազմուեցաւ ահագին դրամագլխով՝ որ պիտի ծառայէ միայն թռչելու համար եղած աշխատութեանց և փորձերու :

Բայց եթէ խնամքով և ջանքով քննենք թռչելու մեքենայի մը կարենոր օգտակարութիւնը՝ պէտք ենք համոզուիլ որ մարդկութիւնը բանական կերպով չի կրնար սպասել նշանաւոր օգտակարութեան մը՝ նոյն իսկ ամենակատարեալ թռչող և սրարշատ ընթացող մեքենաներէ : Յիրաւի շատ հետաքրքիր բան է իմանալ՝ որ այնչափ մարդիկ առանց խորհրդածելու կ'ենթազրեն՝ որ թռչող մեքենայով աւելի արագութիւն , կամ տեղափոխութեան առաւելագոյն արագութիւն մը կ'ատանան , բազդատութեամբ արդի միջոցներու : Դեռ քիչ ատեն է ծանրախոնէ և յարգելի օրագիր մը այսպէս կը գրէր . « Օդաշունաւու մը յաջող փորձն կամ գիւտը 24 ժամու մէջ աշխարհիս բռլը շոգեկառաւ , և նաւերու վարձագինը կիսով չափ կը նուազեցնէ , վասն զի մեզի նոր և ամենազիւրին միջոց մը կ'ընծայէ վաճառուց և անձանց փոխազրութեան ու :

Այս խորհրդածութիւնը առաջին բառէն մինչեւ վերջինն անտեղի

և անհիմն է բոլորովին . զայս ապացուցանելու աշխատութիւնը յանձնն կ'առնունք՝ որովհետեւ բոլոր միւս երեակայուտ անձանց յուսախարութիւնն ալ այս մասին մէջ կայացած է :

Օդաշու ուղեգորութեան միակ առաւելութիւնն այս է՝ որ կրնանք ուղիղ գծով ճանապարհորդել , օդաշու կառք մը (յերեակայութեան) կրնայ նիւ - Եղբէ՛ ՚ի Սան Ֆրանչիսկո կամ Լոնտոնէ՛ ՚ի Կ . Պոլիս երթալ ճանապարհորդելով այնպիսի ուղիղ գծով մը՝ զո՞ր ոչ շոգեկառք և ոչ նաև կրնայ Կորել . Ասկէ զատ ուրիշ ինչ առաւելութիւն կամ օգտակարութիւն կրնայ ունենալ օդային ուղենորութիւնը : Շատերը կըսեն թէ այն ատեն օդոյ մէջ կը ճանապարհորդենք կարծես թէ օդը ճանապարհորդելու նոր միջոց մ'է . չեն մը տածեր որ հիմա ալ նաւերն ե շոգեկառքներն օդոյ մէջ կը ճանապարհորդեն և օդոյ տակ եղած բաներն ալ իրենց հաստատուն հիմ և նեցուկ ունին : Վաճառուց կամ ճանապարհորդաց կառք մը կը կորսնցնէ արդեօք իրեն ծանրութիւնը եթէ օդոյ մէջ բարձրացը նենք . արդ եթէ յի կորսնցներ՝ այս բեռք պէտք է հաստատուն հիման մը վրայ յենու . եթէ օդոյ վրայ կաթնի՛ շփումը շատ աւելի կ'ըլլայ՝ քան թէ պողպատէ ձողերու և կամ ասհուն անուոց վրայ հաստատուած ըլլար : Որչափ տեղի առուղ ըլլայ նիւթը՝ որոյ վրայէն պիտի ընթանայ շարժուն բեռ մը՝ այնչափ աւելի շատ է շփումը : Ինչ պէս նաւ մը՝ որ կը յենու տեղի առուղ ծովու վրայ՝ շատ աւելի ընդդիմութիւն կ'ունենայ , քան թէ հաւասար ծանրութեամբ մարմին մը պողպատէ անուոց վրայ հաստատեալ , այսպէս նաև եթէ նաւ մը յենու օդոյ վրայ՝ շատ աւելի մեծ շփման պիտի յաղթէ քան թէ ծովու վրայ ըլլար : Շոգեկառք մը արդ օդոյ մէջ կը ճանապարհորդէ , քայլ գեանի վրայ կաթնելով կերպանական կէտ մը , և հաստատուն և ասհուն մակերեսը մը կ'ունենայ որոյ վրայ կրնայ ընթանալ : Ի՞նչ օգուտ կայ կամ առաւելութիւն շփումը աւելցնելէ , գործածելով ահաւոր ոյժ մը կառաց ծանրութիւնը վերցնելու համար :

Եւ եթէ անկարելի է արագութեան առաւելութիւն յուսալ այս ունով , ալ աւելի յայտնի կերպով անկարելի է յուսալ փոխազրութեան մեծագոյն ոյժ մը ՚ի ձեռն թոշող մեքենայից : Վայրկեան մ'իսկ ողջամիտ խորհրդածութեան՝ բաւական է զմեզ համոզելու՝ որ օդոյ մէջ հարկւր ոտք բարձրութեամբ բեռ մը վերցնելու համար սպասառեալ ուժը՝ շատ և շատ աւելի է քան ինչ որ հարկաւոր է նոյն ծանրութիւնը նոյնչափ հեռաւորութեամբ երկրի մակերեսութիւն և է կողմը փոխազրելու համար իրկու ձի երկաթուուղոյ մը սահուն ձողերուն վըրայ երաւ ընթացիւք կրնան մինչեւ հարիւր ճանապարհորդ քաշել . քանի ձի պէտք է նոյն լեցուն կառքը մէկ ժամուան շափ օդոյ մէջ բռնելու համար , թողով գետնի վրայ ունեցած արագութիւնին այն բարձրութեան մէջ : 10 լիպպէնոց աղէկ գործածուած ուժ մը՝

կրնայ տակառաշափ ծանրութիւն մը շարժել հորիզոնական կերպով. իսկ օդոյ մէջ տակառաշափ մը ծանրութիւն վերցնելու և հորիզոնա. կան դրսով նոյն արագութեամբ շարժելու համար՝ 2000 լիպարէի ուժ մը պէտք է. Այնպէս որ կրնանք հարցունել. ինչ շահ կոյ բեռ մը օդոյ մէջ վերցնելու համար այնշափ ահազին գորութիւն սպառել. մինչդեռ նոյն բեռը հանգիստ կերպով կրնայ յենով գետնոյ վրայ և նման և ոչինչ զօրութեամբ մը կրնայ փոխադրուիլ. Այս բանս ըս. կիզբն կ'առնու այն նախապաշարմանէ՝ որ իրը թէ թռչունը թռած ժամանակ աւելի թէ են է քան ճիւղի մը վրայ հանգչած ժամանակի.

Անկարելի է, որ նոր գիւտ մը կամ և է գործադրութիւն մը ելեկ. տրականութեան կամ այլ զօրութեան մը, կարենայ այնպէս ընել՝ որ բեռինք և մարդիկ ճանապարհորդեն՝ առկախեալք յօդս, աւելի արագութեամբ կամ նուազ ծախիւք՝ քան ինչ որ կրնան կատարել նման ուժով և միջոցներով յենով երկրիս վրայ, Մինչև որ ծանրութեան զօրութիւնն անփոփոխ մնայ՝ օդային ճանապարհորդութիւնը պէտք է հարկաւորապէս այնպիսի դժուարութեամբ և անօգտակարութեամբ պաշարուի՝ որ ոչ մի երեսակայելի ճարտար մեքենական կազմած կարենայ յաղթել. և այս անշահութիւնք և զժուարութիւնք այնշափ շատ են՝ որ անկարելի է ենթադրել մրցում մը ընդ օդային և ընդ մակերեսութային ճանապարհորդութիւն.

Կարելի է թէ շուտով գտնուին թռչող մեքենաներ. կարելի է թէ մարդս կարենայ յարմարցնել իր մարմնոյն վրայ բնալեղէ շապիկ մը, և ելեկտրականութեան օգնութեամբ՝ արտուտի նման թռչի եթերին մէջ և կամ արծուոյ նման պատռէ սրանայ ամապոյ մէջ. Սակայն աշխարհ այս տեսակ մեքենաներէ ոչ երբէք պիտի կարենայ գործադրելի օգտակարութիւն կամ շահ մ'ունենալ. զիտնոյ հետաքրքրութիւնը պիտի շարժի. հարուստք պիտի կարենան գործածել զայն իրրե մեծածախ խաղալիկ մը. հասարակաց, մանաւանդ ժողովրդական տօնավաճառներու և հանդէսներու մէջ պիտի կարենայ այլ ևս հինցած օդապարիկ գնայն տեղը գրաւել. սակայն թռուշող ամենակատարեալ մեքենայի մը տեսիլն պիտի չկարողանայ և ոչ մի հարիւրչեայ իսկ նուազեցնել շոգեկառքի ո և է ընկերութեան մը ճանապարհատումնէն: Մարդկութեան մեծամանութիւնը պիտի կենայ և պիտի ապրի երկրիս մակերեսութիւն վրայ:

